

Հ Ա Յ Ե Ր Է Ն Լ Ե Չ Ո Ւ

Հանդիմանում կը հրատարակենք և դիտենք որ նոյն-
քան հանդիմանում պիտի կարգան մեր ընթացիկները
ողբացեալ Հ. Արսէն Վ. ի սոյն բանաստեղծութիւնը,
զոր կատարեց նա հերոս, Ապրիլ 10ին, Միւսի մեր
Միւսի. Ուսանողական մէջ, ի պատիւ Մուրատ
և Ռաֆայել անուան ընդհարմանու սարքուած հան-
գէսին մէջ, յատուկ հրաւերով Մ. Ռաֆ. վարժա-
բանի նախկին սաներուն:

Ողբացեալը, ինչպէս ինք ալ կ'ակնարկէ, լեզուա-
բանական բարձր ու չոր բանաստեղծութիւն մը չէր
ուզած ընել, այլ ինչպէս կը վայելէր՝ ժողովրդական
և ընտանեկան շունչ մը տուած է անոր, խառնելով
նաեւ իր անձն և զուարթարանութիւնները՝ դիւրա-
մատուցելով ըլլալու համար ունեւորներու մեծամաս-
նութեան, յորինելով անոնց առջեւ հայ լեզուի
զեղծուը, և յորդորելով զամէնքը սիրելի զայն:

Պարտք կը զգանք ծանուցանել թէ ողբացեալ Հ.
Արսէնի ձեռագրին մէջ քանի մը էջեր կը պակսին,
առանց սակայն փաստու բանաստեղծական ամ-
բողովական: Անձամբ ներկայ ըլլալով սոյն բա-
նաստեղծական՝ պիտի նշանակէր կապը զնիւ ուր հարկ
է, և թերին ամփոփուած նշանակել կարծազը-
ծերուն մէջ՝ որքան կը թոյլատրէ մեր յիշողու-
թիւնը:

ԽՄԲ.

Հ Ա Յ եկեղեցին օրը երեք-չորս ան-
գամ կ'աղօթէ, որ Աստուած փրկէ մեզ
« յերեւելի և յաներեւոյթ փորձանքնե-
րէն » ... երեւելի՛ տեսնուող փորձանքն
է, աներեւոյթը՝ ան՝ որ չի տեսնուիր...

Խոնդ մարտը՝ ինչպէս շատերու՝ իմ ալ
պուկէս բռնեց, և ստիպեց որ իր պա-
հանջած հարկը հատուցանեմ. և որովհե-
տեւ այդ հարկը ոչ զբաժնով կը վճարուի,
և ոչ ալ ոտքի վրայ կենալով կամ նըս-
տելով, հարկադրուեցանք իր ուզած ձե-
ւովը, այսինքն ողիւն անկումով՝ ինչալ
անկողին. աս՝ երեւելի փորձանքն է. իսկ
աներեւոյթը՝ անհաս...

Այդ ընկողմանած զիրքիս մէջ կը ստա-
նամ հրաւեր մը...

« Ապրիլ 12ին Միւսիեան տարեկան
հանդէս... փափաք որ նուաստս բանա-
խօսութիւն մը ընէ... վստահ ենք, սի-
րելի վարդապետ, որ սիրով յանձն պիտի
առնէք այս ձանձրոյթը, ի սէր հայ լե-

զուին՝ որուն պահապան հրեշտակն էք,
և ի սէր մեզի՝ որ ձեր աշակերտներն
ենք... »:

(Թշուառականները գիտեն ալ թէ ինչ
բառ պէտք է դնեն դիմացինին ջիղերը թու-
ցընելու համար¹). հայ լեզու, և ... աշա-
կերտ ... բառեր սրբան սրտիս մօտիկ ...
ու մենք ինկանք ծուղակը. բայց ինչ ծու-
ղակ. մէկը՝ որուն կեանքին մեծագոյն մասը
առեր քալեր է արդէն, (և արդէն կ'երեւայ
ծակը՝ զոր ամէն ծնող՝ ուշ կամ կանոնի
պիտի լեցընէ²), և բնաւ առիթ չէ ունեցած
հրապարակաւ և ոչ իսկ երկու խօսք
ըսելու, շուքի մէջ մեծցած բոյս մը, սե-
նեակին չորս պատերուն մէջ ճգնող, զըր-
չով ու գրքերով ծեծկուող, երբեմն սանկս
զբական զգուշտուրներ ալ ընող՝ երբ ալ
համբերութեան ուղկանները պարպատե-
ր են պայթելու աստիճան, հայ լեզուն սպան-
նողներուն երեսէն. մէկը՝ որուն ըղբղին
մէջ՝ եթէ հնար ըլլար կտրել հանել, պիտի
տեսնուէին հազարէ աւելի հայ լրագիրներու
անուններ, թիւեր, թուականներ 1512 էն
սկսեալ, ուր՝ այդ ըղբղին մէջ՝ եթէ կար
ալ ժամանակին բան մը, ան ալ ճգմուած
խեղդուած լրագիրներու և գրքերու այդ
ահաւոր կոյտերուն տակ, դուք՝ սիրելի
սաներ՝ որ այդ հրաւեր - փորձանքը զըր-
կեցիք, ինչ պիտի ուզէիք որ ընէր այդ
շուքի՝ արեւ չտեսած բոյսը...

Նախ՝ շնորհակալ ըլլալ հրաւեր ընող-
ներուն՝ թէեւ փորձանաւոր, և երկրորդ
ինչորեւ որ ունկնդիրները ներողամիտ զըր-
նուին անփորձի մը առաջին թոթովանք-
ներուն...

Չիս « պահապան հրեշտակ հայ լե-
զուի » կը կոչէր հրաւերը. ո՛ւր էր
ունենայի հրեշտակի մը թեւերն ու թը-

1. 2. Հեղինակին կողմէ քեթեւ մը արուած:

սիքը, թուչի հասնէի քաղաքէ քաղաք,
դունէ դուռ, և ամէն հայու սրտին մէջ
հրդեհներ հանէի՝ հայ լեզուն սիրելու,
զգուելու, անոր վրայ զուրգուրալու...

Շատ փոքր էի, և այն ատեն հայու-
թիւնը ազատ արեւ ունէր, ծննդավայրիս
մէջ՝ որ փոքրիկ Հայաստան մըն էր, բոյն
մը կտրիճ Հայերու, կ'երգէինք ամէն տե-
սակ հայրենասիրական երգեր, նոյնիսկ
զպրոցին մէջ. որոնցմէ մէկուն՝ որ զրի
զիւտի և տպագրութեան համագոյնիս տ-
ներուն կը թուչէր ամէն հայու շրթներուն
վրայ՝ պիտի կրկնեմ առաջին տունը. որ է.

Ո՛վ մեծասքանչ դու լեզու,
Ո՛վ հեշտ բարբառ մայրական.
Փափկամեջիւն բառերուդ
Նման արդեօք այլ տեղ կա՞մ.
Դու որ մախ ինձ հնչեցիր
Նախ սիրոյ, ո՞հ, հեշտ խօսքի.
Այն մախ ըզրիկ թոթովիս
Դեռ իմ մտքէն չէ ելեր.
Իմ մայրենի քաղցր լեզու,
Դեռ՛ անաստան, կեռ՛ ց յաւետ.
Դեռ՛ ց միշտ լեզուդ հայկական
Դեռ՛ ց ծաղկալից ծաղկաւետ:

Ամէն ոք իր լեզուն կը սիրէ. և պէտք
է սիրէ. սիրէ այն լեզուն՝ զոր լսել է
մօրը բերնէն, սորվել և իր միջինիկ շըրթ-
ները շարժելով՝ արտասանել է « Հայր
մեր » և այնքան համայն լեզուով: Ու ան-
ղին ինչ ծով հարստութիւն Ոսկեբերանի
ոսկի թարգմանութեանց, կորիւնի խոյ-
եանքներուն, Եզնիկի դասական վճիտ ձե-
ւին, Խորենացոյն վսեմութեան, Եղիշէին
ընարական քաղցրութիւնը, ևն. ևն., բայց
ամենէն աւելի մեծ ու չքնաղ հրաշակերտը
Աստուածաշունչի թարգմանութիւնը. « Եւ-
օծն էր իմաստնագոյն քան զամենայն գա-
զանս որ ի վերայ երկրի զոր արար տէր
Աստուած: Եւ ասէ օծն ցկինն. Զի՛ է զի
ասաց Աստուած թէ յամենայն ծառոց որ
եղեն ի ներքս ի դրախտի այդը՝ մի՛ ուտի-
ցէք: Եւ ասէ կինն ցօծն. ի պտղոյ ծառոց
դրախտից կերիցուք, բայց ի պտղոյ ծա-
ռոյն՝ որ է ի մէջ դրախտին, ասաց Աս-

տուած, մի՛ ուտիցէք ի նմանէ, և մի՛ հուս
լինիցիք՝ զի մի՛ մեռանիցիք: Եւ ասէ օծն
ցկինն. Ոչ եթէ մահու մեռանիցիք. զի
զիտէր Աստուած թէ յորում աւուր ուտի-
ցէք ի նմանէ, բանայցեն աչք ձեր, և լի-
նիցիք իրրեւ զաստուածս՝ ճանաչել զբարի
և զչար: Եւ ետես կինն զի բարի էր ծառն
ի կերակուր և հաճոյ աչաց հայելոյ, և
գեղեցիկ ի տեսանել. և ան ի պտղոյ նորա,
եկեր. և ետ ատն իւրում ընդ իւր, և կե-
րան. և բացան աչք երկոցունց, և գիտա-
ցին զի մերկ էին. և կարեցին տերեւս
թղենոյ, և արարին իւրեանց սփածանե-
լիս: Եւ լուան զձայն զգնալոյ տեսան
Աստուծոյ ի դրախտի անդ ընդ երեկս, և
թաքեան Ադամ և կինն իւր յերեսաց
տեսան Աստուծոյ ի մէջ ծառոց դրախտին:
Եւ կոչեաց տէր Աստուած զԱդամ, և ասէ
ցնա. Ո՞ւր ես: Եւ ասէ. Լուայ զձայն քո
ի դրախտի աստ՝ և երկեայ. քանզի մերկ
էի և թաքեայ: Եւ ասէ ցնա. Ո՞ պատ-
մեաց քեզ թէ մերկ ես. բայց եթէ ի ծա-
ռոյն յորմէ պատուիրեցի քեզ՝ անտի եւեթ
չուտել, կերար արդեօք ի նմանէ: Եւ ասէ
Ադամ. Կինս զոր ետուր ընդ իս՝ սա ետ
ինձ ի ծառոյ անտի և կերայ »:

Կը տեսնէք ինչ զմայլելի պարզութիւն,
ինչ գեղեցկութիւն...

Պիտի առարկէք թէ մենք անշուշտ պէտք
է գովենք մեր լեզուն. որովհետեւ մերն է,
և ինչ որ մեր է, միշտ գեղեցիկ է... ո՛չ.
լսենք օտարները:

Շահան Չրպետ հայագիրն՝ ուսուցիչ
Բարիգի Արեւելեան լեզուաց վարժարանին
մէջ, Սէն Մարգէն իմաստուն հայերենա-
գէտ անձին հետ յօրինած է զիրք մը՝
« Հետազօտութիւն Ասիոյ հին պատմու-
թեանց » անունով. որուն 21^{րդ} զրուիւր
կը պարունակէ եւրոպացոց վկայութիւն-
ները մեր Աստուածաշունչին վրայ: Այդ
զրուիւն մէջ պիտի բերեմ քանի մը կտոր-
ներ, թարգմանութեամբ Չամուռնի պա-
տուելիին՝ Արմաշու Յոյս թերթէն. 1876.

« Հայ գրականութեան մէջ զանձ մը
կայ՝ որ բոլոր բրիտանից կը վերաբերի,
և պէտք է ճանչցընել զայն... »

« Հին եւ նոր կտակարանաց հայերէն թարգմանութիւնը իր հնութեամբը, ճշտութեամբն ու պերճախօսութեամբը՝ ճանչցուած ամէն թարգմանութիւններէն գերազանց է: Տեսնող իմաստնոց պատմածին նայելով՝ ասիկա աստուածային պարգեւ մըն է աւելի քան մարդոց գործ »:

Եւ յետ յիշելու հայ լեզուին ինչ ինչ առաւելութիւնները, կ'ըսուի հոն. « Հայ թարգմանութիւնը ուրիշ յատկութիւն մըն ալ ունի եւ է ոճի մաքրութիւնը, ներդաշնակութիւնը եւ պերճախօսութիւնը: Ասորի եւ լատին թարգմանութիւնները այնպիսի ոճով մը գրուած են՝ որ ընթերցողին զբաւորական ճաշակին խաթարման պատճառ կ'ըլլան: Յունականը եթէ բացարձակ գերազանցութիւն մը չունի ալ՝ պարզ եւ ազնիւ ոճ մը ունի, թէեւ խիստ հասարակ է. իսկ հայ թարգմանութիւնը միանգամայն յստակ, վսեմ եւ ներդաշնակ է: Ասիկա զարմանալի բան մը չէ. որովհետեւ ասոր թարգմանները խորին հրմտութենէն զատ՝ հոչակաւոր քերթող եւ քաջ ճարտասան էին: Ասոնց Հին կտակարանի թարգմանութիւնը, մանաւանդ երկրորդ Օրինաց, Դատաւորաց, Թագաւորութեանց, Յորայ, Դաւթի, Սողոմոնի եւ Մակարայեցոց գրքերունը այնպիսի վսեմ եւ ճոխ զրուցուածքով մը գրուած են, որ մարդ եթէ մինչեւ վերջը չկարդայ, ձեռքէն ձգել չ'ուզեր: Նոր կտակարանի թարգմանութիւնը ծայրէ ի ծայր պարզ է, գեղեցիկ, վճռաբան, եռանդուն եւ խիստ վեհ: »

« Վիլֆրուա արբան՝ որ հայերէն լեզուի հմուտ էր, այս թարգմանութիւնը կարդալով այնքան զմայլած էր՝ որ կը գրէ. « Կրնայի՞ արդեօք մոռնալ սուրբ Գրոց յունարենէն անուած այս թարգմանութիւնը, ... որ ամէն կերպով պերճախօսութեան օրինակ է »:

« Ուրիշ իմաստուններ ալ ասոր նման նպաստաւոր վկայութիւններ տուած են: ... Շատ գիտուն մարդիկ, եւ յանուանէ Հօլմիկի, Կօլիուս եւ Սորպոնի վարդապետներէն Ռիգ՝ մեծ յարգ մատուցած են

սուրբ Գրոց հայերէն թարգմանութեանը Եօթանասնիցէն ետքը հնագոյնը ասիկա գտնելով, եւ յունարէն սուրբ Գրոց մէջը սպրդած սխալները եւ փոփոխութիւնները ուղղելու եւ սրբագրելու յարմար կը դատեն, ինչպէս կ'ըսէ Պետրոս լը Պրէօն: »

« Երկու սուրբ հայրապետներ՝ Սահակ եւ Մեսրոպ, առաջին եղան ժամագրքի, շարականի, մաշտոցի, տօնացոյցի եւ խորհրդատետրի կարգադրութեանը պարագայեւ... »

« Բայց անմահ անուան արժանացան սուրբ Գրոց հայերէն գեղեցիկ թարգմանութեամբը, զոր Եօթանասնից յունականէն առին: Այս թարգմանութիւնը՝ որուն արդէն սկսած էին Սահակ եւ Մեսրոպ սուրբ Հայրապետները, յաջողութեամբ կատարեցաւ: Ասոնց մէջ իրենց խորին ընդունակութեանը, պերճախօսութեանը եւ ճարտարութեանը անմահ յիշատակ թողուցին՝ բնագրին արտայայտութեանց յատկութիւնը եւ բոլոր ուժը իրենց թարգմանութեան մէջ պահելով: »

« Վայսիէ Լաքրոզ, Բրուսիոյ թագաւորին խորհրդականը, Քլօտ Լանֆանին գրած մէկ նամակին մէջ այսպէս կ'ըսէ. « Ըստ իս հայերէն թարգմանութիւնը Նոր կտակարանի ամէն թարգմանութեանց թագուհին է: Այս լեզուին այն յատկութիւնը որ բնագիրն ըստ բառից կրնայ բացատրել՝ ուրիշ ո՛չ մէկ լեզու ունի: Ասոր բնին ոգին ինչ ըլլալը գիտես, եզրպատեցոց լեզուն անկէ աւելի հեռի է յունարենէն, եւ շատ անգամ Նոր կտակարանի թարգմանութեան մէջ բնագրին հետ ինչ յարաբերութիւն ունենալը դժուար կը հասկնալ... »

« Շատ իրաւացի է Բիգ վարդապետին դատումը հայ թարգմանութեան համար: Չորս աւետարանաց հայերէն գեղեցիկ ձեւագիրը՝ զոր թագաւորական գրատան մէջ գտայ եւ ինձի համար օրինակեցի... թէ որ հայերէն թարգմանութեան գեղեցկութեան, վսեմութեան, պերճութեան վերայ ամէն ըսելիքներս գրելու ըլլայի՝ գիրք մը շարագրելու էր: Այս թարգմանութեան

վրայ ունեցած մեծ վարկուծա շատ հիմնաւոր է »:

Այս նամակը գրուած է Պերլին 1718ին, Պօլօլի եւ Լանֆանի հրատարակած եւ 1718ին Ամսդերտամ տպած Նոր կտակարանին մէջ:

« Եթէ կապրիուսի եւ Ամսդերտամի արեւելեան լեզուաց ուսուցիչ Յովակիմ Շրէօտէրի եւ Վիստոն եղբայրներուն եւ Վիլֆօր քարոզիչին վկայութիւնները՝ զոր կու տան ի նպաստ հայերէն թարգմանութեան, եւ ուրիշ առաջին կարգի գիտնոց այս նիւթի վրայ խօսուածները ժողովինը, այս գլուխը շատ աւելի կրնայինք երկայնել՝ կ'ըսեն Զրպետ եւ Սէն Մարգէն: »

« Վերոյիշեալ անձանց վերջինը՝ Վիլֆօր, երեսուն տարի Հայաստան կեցաւ հայերէնի վրայ բազմալեզու բառարան մը յօրինելու համար, որ տպուելու մօտեցած էր երբ Գաղղիոյ 1789ի յեղափոխութիւնը պայթեցաւ եւ այս օգտակար գործը ետ մնաց: Անօգուտ է ասկէ աւելի խօսիլ այնպիսի ճշմարտութեան մը համար՝ զոր հայերէնի Բիչ մը տեղեկութիւն ունեցողները ճանչցած են, եւ ընդդիմախօս մը չէ կ'ըսէ: Աներկրայելի է որ հայերէն թարգմանութիւնը ոճին գեղեցկութեամբը եւ Եօթանասնից թարգմանութեան նման ըլլալով ամէն թարգմանութիւններէն գերազանց է »:

Դենք իբր վերջաբան՝ Եւրոպացի արդի Հայագէտ բանասէրի մը խօսքը. « Հայկական գրականութեան ամենէն աւելի նշանաւոր արտադրութիւնն՝ սուրբ գրոց թարգմանութիւնն է. փառք իր դարուն, որ հայ ազգին համար ամենէն արդիւնաւորն եղած է, եւ որ պատմութեան մէջ անմահացաւ՝ թարգմանեաց դար կոչուելով: Եթէ կայ թարգմանութիւն մը սուրբ գրոց որ եկեղեցական հաստատութիւն կոչուի՝ հայկական է: Ոչ միայն ընդհանուր գործածութեամբն ամէն տեղ մուտ գտած, հայ եկեղեցոյ բարձրաստիճան անձանց ձեռքով սկսուած եւ ի գլուխ տարուած, այլ նաեւ՝ ինչպէս ոմանք կը համարին՝ յԱշտիշատ գումարուած ազգա-

յին ժողովին մէջ (434 ին) վաւերացած »: Ինչպէս յանկարծակի բուսաւ այս ազնիւ լեզուն... »

Ստրարոն կ'աւանդէ թէ Հայերը Փոքր Ասիայէն է որ անցած են Հայաստան: Իսկ Հերոդոտոս եւ հին պատմագիրներէն ոմանք կը համարին թէ Հայերը ոչ միայն զգեստով եւ զէնքով նման էին Փոլագացոց, այլ եւ տոհմով եւ լեզուով... »

Իսկ լեզուն... Փրեդերիկոս Միւլլէր, Լակարտ, Բրուզման պարսկերէն շատ բառեր տեսնելով հայերէնի մէջ, զայն հնդեւրոպական լեզուներու իրանեան դասին մէկ ճիւղը համարեցան. բայց Հիւսիսային հայերէնի ձայնարանական դրութիւնը քննելով, հնդեւրոպական լեզուաց առանձին ճիւղ մը յայտնեց հայերէնը... »

406 ին՝ զրի գիւտ. եւ կը սկսին թարգմանուիլ նախ Աստուածաշունչը, եւ յետոյ միւս հրաշակերտները: Գործաւորներ այդ հրաշագործակ արուեստին՝ վարպետներ՝ Սահակ, Մեսրոպ, աշակերտներ՝ Յովակիմ Պաղնացի, Յովհան Եկեղեցացի, Աբրահամ Զենակացի, Սամուէլ, Եզնիկ, Կորնիւս: »

Կ'աշխատին մինչեւ 465, եւ կը քաշուին ասպարէզէ: »

Իրենք ստեղծեցին այդ լեզուն. — ո՛չ: Դեռ զրի գիւտ չեղած՝ ունինք հատակոտորներ Գողթան երգերու՝ զոր խորեանացին կը յիշատակէ իր պատմութեան մէջ: Վահագնի երգին հեղինակն անծանօթ է. բայց միւսներուն հեղինակը հաւանօրէն Վրոյրն է՝ Տիրիթի որդին. Վահագնի երգը գրուած կը համարուի Քրիստոսէ երկու դար առաջ, ուր Արտաշիսա կը հրամայէր որ հայերէն լեզուն ուսումնասիրուի, ծաղկի եւ իր տէրութեան նոր աշխարհակալած գաւառներուն մէջ տարածուի, զամէնքը մի ազգ եւ մի լեզու ընելու համար: »

Ամէն տարակոյսէ վեր է որ մեզի Մեսրոպէն առաջ հայերէն գրով գրականութիւն ունեցած ենք, որ զուտ ազգային էր, քրիստոնէական ազդեցութենէ ազատ: — Վարդան պատմիչ կը գրէ թէ Հիները

հայերէն զիր ունէին, վասն զի Լեւոնի օրով Կիլիկիոյ մէջ դրամ մը գտնուեցաւ, որուն վրայ հայերէն գրեցով Հայկազանց կռապաշտ թագաւորներու անունը գրուած էր: Այս վկայութիւնը՝ թէեւ զեղբուն, բայց միշտ նեցուկ մը կը թուի ըլլալ Փիլոստրատի՝ որ Ապոզոնիոս Տիանացոյն վարքին մէջ կը գրէ. «Արշակ թագաւորին ժամանակ ինձ մը գտնուեցաւ, վիզէն ոսկի մանեակ մը կախուած՝ որուն վրայ հայերէն նշանագիրներով գրուած էր. Արշակ թագաւոր՝ Գիոնիսեայ»: Ասով ճշմարտութեան նշոյլ մը արձակուած կ'ըլլայ մեր գրոց զիւտի մասին խօսողներուն վրայ, որոնցմէ Փարպեցիին գիտէ թէ Մեսրոպ ուրիշ բան չէ դրած՝ բայց եթէ կատարելագործել հին ատենէն գրուած տառերը՝ զորս ոչ ոք փոյթ ունեցեր էր գործածելու: Եւ քանի որ որոշ կը յիշատակուի թէ Հացեկացիէն առաջ հայերէն գիրեր կային, բնականաբար հայերէն գրականութեան մը համար հնարուած էին, ինչ որ բոլորովին կը լուսաւորէ գրոց զիւտի ակնաստես պատմիչին՝ Կորիւնի այն խօսքը թէ՛ «նշանագիրները՝ որ ուրիշ մատենագրութեան մը մէջ թաղուած էին, յարութեան հանդիպեցան»:

Այս ուրիշ մատենագրութիւնը Գողթան երգիչներու գրուածքներն են, կրօնական և պատմական երգեր, որոնք մեհեաններու և զիւաններու մէջ կը պահուէին: Որովհետեւ գրութեան կերպը զոտար էր, և վերահաս քրիստոնէութիւնը արհամարհանօք կը նայէր Տիգրանի, Արտաւազդի ու Տիրիթի պէս մեկենամաներու ստեղծած գրականութեան վրայ, անիկա թողուեցաւ ու թաղուեցաւ: Բայց շնորհիւ այն բոց եռանդին՝ որով մեր նախնիք կ'ուսումնասիրէին այն գրուածքները, հինգերորդ դարու վերջերն ալ զեռ ժողովրդեան բերանն էին իրենց վէպերը, այնչափ կենդանի, որ Փարպեցի կրցած է իր զիւցազին՝ վահանի համար գրել թէ «իւր իւր և աւարածք չեն որպէս զայսր ժամանակի մարզկան, զոր մեր տեսեալ և գիտեմք, այլ իբրև գառաջին քաջացն՝ զոր ի վէպսն պատմին և լսեմք»:

Հացեկացիին Գողթան զաւառ զեզերած ժամանակ, երգիչներու գրուածքներուն հանդիպած էր, զորս չկարենալով լուծել՝ հարկ էր եղած զիմել բանիրուն Գանիէլ ասորի եպիսկոպոսին, որ հայերէն գիրերու արեւելիկ ստիւգիներով բանալին տուաւ իրենց մէջը սորվեցնելով՝ բանալին տուաւ իրենց այն մեռած գրքերուն: Զատենք ուսումնասիրելով հանդերձ՝ զգաց Մեսրոպ որ Գողթան երգերու գործածած գիրերը անկատար են, հայերէն լեզուն ամբողջ չեն կրնար մարմնաւորել, — կը պահուէին իրենց ձայնաւորներ և հոմաձայններէն թաւերը, կամ միջակներն ու նուրբերը:

Այն ատեն է որ կը զիմէ Հուսիսանոսի հելլէն փափուկ զգացողութեամբ մեծ վարպետին, որ ոչ միայն ձայնաւորներ կ'աւելցնէ հայերէնի, այլ և անոր մէջ գաւառներով թաւ, միջակ ու նուրբ ձայնները, ամենուն ալ առանձին նշանագիր կը ստեղծէ: Հայերէն գիրերը կենդանացնելու և կատարելագործելու եղած փոյթը այս մեծ արդիւնքն ալ կ'ունենայ, որ հին գրականութիւնը կ'ուսումնասիրուի, լեզուն կը զարգանայ և կը տարածուի:

Ու մեր անմահանուն նախնիք՝ գիրն այլևս իրենց ձեռքը՝ սկսան թարգմանել...

Ոսկեղարու ազնիւ լեզուն՝ ըստ իսկ երկու ուղղութիւն ունի. Սահակ-Մեսրոպեան և Եզնիկեան, առաջինին՝ գաղաթնակէտը՝ Հին և Նոր Կտակարան, երկրորդինը՝ Երգիչի ազանդոց: Յետինիս երկնաւորումն ունին Ոսկեբերանի քանի մը ճառերէն դուրս հատորաւոր մեկնութիւնները Մատթէի աւետարանին, Պողոսի թողութեան, Եսայի մարգարէին, Սեբեթիանոսի ճառերը, Կիւրեղ Աղեքսանդրացիի Ս. Գրոց մեկնութիւնը, Եւսեբիոսի Գրոնիկոնը:

Աստուածաշունչը Սահակ Պարթևի լեզունն է, ինչպէս Եղծ աղանդոցը՝ Եզնիկիին:

Երկու վեհագոյն արուեստագէտներ արեւելէ են լեզուին կերպարանք տալու մէկը՝ վարպետն է, միւսը աշակերտ. երկուսունացած արդէն տարիքով, միւսը իրաւասարդական բոցուտ հուրին մէջ: Երկուսունորման տարբերութիւնը որ Աստուածաշունչին և Եղծ Աղանդոցին մէջ է, առաջ կու գայ՝ ոչ թէ արուեստի տարբեր

ըմբռնումէ, այլ նիւթէն. Աստուածաշունչը սուրբ գիրք է, պէտք էր սրբութեամբ թարգմանել՝ առանց բոցերու, պարզ՝ ինչպէս վճիռ ջուրը, անամպ երկինքը:

Աստուածաշունչի լեզուն ամենէն աւելի կը մտնայ վահագնի երգին: Ինչպէս հոն, հոս ալ պարզութիւնը այն գիծն է՝ որ ամենէն աւելի վերաբանդակում կու տայ իր նկարագրին. նոյն բառերն են, նոյն սովորական տարրերը, որ այսօր ալ ամէն հայ տան խօսակցութեան հիմը կը կազմեն: Լեզուի ոչ մէկ աւելորդ զարդ, ոչ մէկ ճիգ միտքը չի յոգնեցընէր, խօսքը այնչափ մերկ, նախադասութիւններն այնչափ անկախ ու կարճ են: Մարդ պիտի ըսէր թէ ասիկա շատ հին լեզու մըն է, գրուած ոչ թէ Սահակ Պարթևէն, այլ խօսուած նոյնիսկ նահապետներուն ժամանակ. այնքան իր պարզութիւնը կը համաձայնի անոնց բարբերուն ու բնութեան: Սահակ Պարթևի լեզուն պարզ է՝ առանց սակայն միամիտ, առանց անհարթ ըլլալու, ինչպէս են ընդհանրապէս ստորին դարերու պարզութիւնները. իրենք՝ բարձր կը թուութեան մը հետեւանք է, այնքան ձեւերը ազնիւ և հաստատուն են բառարանին ու քերականութեան...

Այս զմայլելի՝ գերբնական լեզուով է ամբողջ հնգամատեանը. և յետոյ միւս զրքերը՝ իւրաքանչիւրն ըստ նիւթին վսեմ, հոյակապ լեզուով:

Յայտնի է որ Աստուածաշունչը նախապէս թարգմանուեցաւ ասորերէնի վրայէն. ու երբ այն խումբը՝ զոր Սահակ և Մեսրոպ Բիւզանդիոն զրկած էին կատարելագործելու հելլէն լեզուի գիտութիւնը՝ դարձան հայերէնի 434ին՝ տանելով հետեւինն Եօթանասնից թարգմանութեան օրինակ մը. Սահակ Պարթև «առեալ ինչպէս կ'ըսէ Կորիւն՝ հանդերձ Եզնիկաւ գյառաջագոյն զայնկարծազիւտ զփութանակի զթարգմանութիւնս՝ հաստատէր ճշմարիտ օրինակօք բերելովք»...

Ու եկաւ այսպէս միացաւ Սահակ Պարթևին՝ որ թերեւս եօթանասունը անցուկ էր, երկտասարդ Եզնիկը, թերեւս 35 տա-

րու, իր տաղանդին ու հասակին թափին ու բոցերուն մէջ...

Այն ունէր զօրաւոր կազմուածք, զօրաւոր և դատողութիւն:

Ու իրենց շունչին տակ՝ միւս խումբը գործեց ու գործեց, արտադրեցին հրաշակերաններ, որոնք այսօր ևս միշտ կը կազմեն և պիտի կազմեն հայուն հպարտութիւնը, պարծ պանծացումը բոլոր ազգերու միջեւ: Սահակ, Մեսրոպ, Եզնիկ, Յովսէփ, Սամուէլ, Արրահամ աւելի՛ զգայուն, աւելի՛ մուէլ, Արրահամ աւելի՛ զգայուն, աւելի՛ բանաստեղծ, աւելի՛ արուեստագէտ են երգած քան այն հեղինակները՝ զորս թարգմանած են:

Այնք հեղինակներ են իրենց թարգմանութեանց մէջ, իրենց հայերէնը իրենց հոգիէն է բղխած: Ուշ չեն դներ թէ ինչպէս պէտք էր հեղինակը, այլ թէ ինչպէս պիտի գրէր եթէ հայ արիւն ունենար, Հայաստանի մէջ ապրած ըլլար և հայ յերու ուղղէր իր խօսքը:

Առաջին տպաւորութիւնը՝ զոր կը զգաս այդ հայերէնը կարգաւոր, կեանքի մը լիութիւնն է որ կը բացուի, կը պոռթկայ, կը ծաւալի, կ'ողողէ, որուն մարդ կը կարծէ թէ երբեք պիտի չհասնի խորերն ու եզրերը քննելու: Գարուն մըն է, Հայաստանի զարուն մը, որ ձիւներու վերնալուն կը բացուի, կը բուրէ, կ'ուռ ճանայ ու կը հրճուի, զեղեցիկ՝ ու գոհ բացուած ըլլալուն վրայ: Մարդ կը հարցընէ թէ ո՞ւր էր առաջ այս թագաւորական, այս ռազմական, այս հովուերգական լեզուն: Ու նախընթաց բաւական յիշատակարաններ չգտնելով, ան կը ստիպուի մտածել թէ թագաւորներու, սպարապետներու, և բամբիջներու կուրծքերուն տակ է որ կը տաքնար ու անոնց սրտերէն քաշած է իր ամբողջ կենսական հիւթը:

Այս թարմ կեանքը կը շնչէ միանգամայն կորով, ազգեցութիւն, հեղինակութիւն: Մարդ կը կարծէ թէ Մեսրոպեան զարոցի զրոյ մը չի մտածեր խօսքի լիմաստին, կարգին, վայելչութեան վրայ: Քմահաճոյքով կը վարուի բառերուն հետ, որոնցմէ ո՞րն ալ ընտրէ, ինչ իմաստ ալ

տայ, ինչպէս ալ շարէ՛ միակ ճիշտը, միակ գեղեցիկը պիտի ըլլայ՝ զոր պիտի հասկնայ ու ծախահարէ ամբողջ ժողովուրդը, որուն դիմաց գլուխ պիտի խոնարհեցնեն ամէնքը, ապագայ կամքերն անգամ: Մեսրոպեան դպրոցի իւրաքանչիւր հեղինակ վսեմ շունչ մ'ունի, անոնցմէ իւրաքանչիւրը կարծես այս պարծենկոտութիւնը վերջին աստիճանի զգացած է. խօսածս ձիշտ, պարզ, ազնիւ ու գեղեցիկ է, որովհետեւ եւ եւ խօսողը հայերէն լեզուին օրհեքը՝ իմ կաւքս է: Եւ եթէ իրենց կամքը այնքան ինքնավստահ ու ամենակալ է, անոր համար է, որ իրենց ետին ամբողջ հայ ժողովուրդին կամքը ունին, հայ ժողովուրդին հոգին ունին, պարզ, պերճ, հզօր, կենսութեամբ...

Ու հոս պիտի լսեցնեմ ունկնդիրներու քանի մը տող Աստուածաշունչի՛ իմաստութիւն Սողոմոնի՛ գրքէն պատահիկ մը.

«Զի բոմբիւնք շուրջ զնորօք պատեալ սրարբեցուցանէին, եւ ցնորք անձպիտք խոժոռադիմացն երեւէին: Եւ հրոյ եւ ոչ մի ինչ բռնութիւն կարաց լուսաւորել, եւ ոչ խարուկածին բորբոքեալ բոցք հանդարտէին լրջացուցանել գտիտը գիշերն...»

Էր զի նշանօք ցնորիցն պակչէին, եւ էր զի ուղոցն մատնութեամբք լքանէին, զի յանկարծօրէն եւ յանկարծուստ մածանէր ահն ի վերայ... Բանզի միով խաւարային շղթայիւ ամենեքեան կապեցան. եթէ հողմ շնչէր, եւ եթէ թանձրախիտ ոստոց քաղցրածայն հաւուց բարբառ հընչէր. եթէ յորդութիւն ջրոց հոսելոց բըռնութեամբ, եւ եթէ բոմբիւնք սպառնալեաց վիմաց հրովելոց, եւ եթէ ընթացք աներեւոյթք անասնոց կայտուելոց, եւ եթէ բարբառ ահազին զազանաց զոչելոց, կամ անզրէն յանձն բեկելոց ի քարանձաւաց լերանց ձայնից արձագանգաց՝ լըոյց ըզնոսա զարհուրեցուցեալ, զի ամենայն աշխարհ պայծառացեալ լուսով լուսաւորէր եւ անխափան գործով կայր պնդակագմ: Բայց միայն ի վերայ նոցա տարածանէր ծանր գիշեր, օրինակ խաւարին որ յա-

ջորդելոց է զնոսա. ինքեանք ինքեանց իսկ ծանրագոյնք էին քան զխաւար»:

Ո՛րքան մեծահոգի, ո՛րքան ազնիւ եղած ըլլալու է այն ազգը, որ այսպիսի լեզու մը խօսած է. եւ ո՞ր հայը՝ իրեն փառք ու պարծանք պիտի չհամարի, ինքզինք հպարտ պիտի չզգայ՝ այսպիսի լեզու խօսող նախնեաց զաւակ ըլլալէն... ու կըրնանայ այսպիսի ազգ մը մեռնիլ... երբեք...»

Բայց պարծիւն. ու հպարտանալը չի բաւեր. պէտք է սիրել այս ազնիւ լեզուն, պէտք է զայն սիրցնել, պէտք է սորվիլ, պէտք է ամէն միջոց ի գործ դնել՝ որ դպրոցներու մէջ աւելի խնամք տարուի այս պերճ՝ հոյակապ լեզուն սորվեցնելու, գուրգուրալու անոր վրայ, եւ կարգալու բնագիրներուն մէջ այդ վեհ պերճ եւ հրաշալի լեզուն. զի առանց այդ լեզուն կատարեալ գիտութեան՝ կարելի չէ ազնիւ աշխարհաբար գրել. գրել լեզու մը՝ որ շարունակութիւնն ըլլայ հինքն, ներդաշնակութեամբ, յատկութեամբ, վեհութեամբ:

Իտալացի ո՞ր հեղինակը առանց լատիներէնի կատարեալ հմտութեան՝ նշանաւոր գործ թողած է երբեք. Տանդէ՛ ջորի պէս գիտէր լատիներէն. Բեդրարքա նոյնպէս, եւ այդ լեզուով գրքեր են գրած. Եթէ անհմուտ ըլլային այն լեզուին, պիտի կրնային գրել մէկը իր Աստուածային կատակերգութիւնը, միւսն՝ իր Սիրոյ նուագարանը, այնպէս ինչպէս գրեր են: Լէոն բարտի, Քարտուչչի, Բասքոլի՝ որ հոյսակապ գործեր են թողած, իրենց լեզուին ոյժն ու կորովը, ճաշակը, ներդաշնակութիւնը ուսած են լատիներէնէն...

Եզնիկէն 30 տարի վերջ՝ այլեւս չկայ այն ազնիւ լեզուն. կը մտնէ հելլենարաւորութիւն զխաւոր ներկայացուցիչներ Մովսէս Խորենացի եւ Դաւիթ Անյաղթ Փարպեցի միայն ուշագրաւ երեւոյթ մըն է. իր հայերէնը վահանի մարգարէնութեան ժամանակի հայերէնն է: Ոչ զպարօրի ազգեցութիւն չի կրեր. իր

ոչինչ կայ ստրկական ազգեցութիւն Եզնիկէն ու Խորենացիէն:

Անցման շրջան հայերէնի՛ Զէն մինչեւ ժ դար: Անցման շրջան ըսել է քայքայում եղած ձեւերու եւ վերակազմութիւն նոր ձեւերու: Բայց ասոնք յանկարծակի չեն ըլլար, մէկ օրուան մէջ: Դարեր կ'անցնին մինչեւ որ մարդիկ գիտակցութիւնը կ'ունենան թէ բառարանի եւ բերականութեան ձեւեր կան որոնք այլեւս ընտանի չեն իրենց, հին են, ուրիշ ձեւեր ալ կան ընդհակառակն որոնք սովորական դարձեր են, մայրենի:

Ուրիշ հանգամանք մը որ կ'արգիլէ անցման շրջանի գրողներուն պարզ ձեւերու տիրանալու, նախընթաց դպրոցներու ազգեցութիւնն է՝ անհաւասար, ճնշող կերպով մը: Իրենց դարու լեզուն դեռ հաստատուն ձեւեր չունենալով՝ բոլորովին առանձինն ըլլալու համար, եւ ոչ ալ բոլորովին նոյն վառձայուհի դարու լեզուին հետ. կեղծ նկարագիր մը ստիպուած է ունենալ: Ասոնց վրայ աւելցնելու է նաեւ հելլենական դպրոցը, որու դրութիւնը ոչ միայն գիտնական գրութեանց մէջ սահմանուած կը մնայ, այլ հետագայ դարերուն կը տարածուի նաեւ՝ քիչ մը գրութեան ամէն ճիւղերուն մէջ:

Բոլոր գրողները վեցերորդ դարէն մինչեւ տասներորդ դար՝ այս արտայայտութիւնն ունին. Կոմիտաս կաթողիկոս, Յովհան Մամիկոնեան, Սերէոս, Կաղանկատուացի, Շիրակացի, Յովհան իմաստասէր, Ստեփանոս Սիւնեցի, Ղեւոնդ երէց, Յովհան կաթողիկոս, Թովմա Արծրունի:

Իրենց գրուածքներուն մէջ կան էջեր որ զուտ հելլենական են, ուրիշ էջեր զուտ օրինակութիւններ Մեսրոպեան զբարոցէ, կան իրենց ձեւերն ու բառերը, կան Մեսրոպեան զպրօցի բառերուն սխալ առումներ, ընտանեկան մտքով առումներ, կան նորաձոյլ բառեր յաջող կամ անյաջող: Ազգաթանգեղոսի խօսք մը Խորենացիի խօսքին քով, Եզնիկի ո՞ճ մը եթէ ներքո կամ իններորդ դարու դարձուածքի մը քով: Երբ կ'ուզեն ընտանի ըլլալ՝ կը

առմկանան, կը ջրոտին, երբ բարձրանալ ձկալին՝ արուեստի տեղ՝ արուեստակութեան կը դիմեն: Հասարակաց բնագոյ մ'ունին կը բառերն ունեցնելու, բարդութիւնները շատ խիտ ընելու, շատ զգացմամբ լեցնելու, մեծ ճիւղ մ'ունին զօրութիւնն զգացնելու, եւ ճիշտ այս իրենց ճիւղը կը ցուցնէ թէ հայերէնը զօրութեան ինկեր է, ծերացեր է:

Ու անցման այդ շրջանին մէջ մենք՝ վեցերորդէն մինչեւ տասներորդ դար՝ միայն երկու հոգի ունեցած ենք, որոնք կըրցած են հայերէնի նոր ձեւ մը տալ. Թէոդորոս Քոթեհաւոր եւ Գրիգոր Նարեկացի:

Քոթեհաւոր թէեւ երեք կտոր բան գրած, բայց առանձին լեզու մը ունի. եւ զինքը հասկնալու համար հայերէն զիտնալ միայն չի բաւեր, պէտք է իր հայերէնը գիտնալ: Իր քառասուն էջ մատենագրութեան մէջ աւելի նոր բառ կը համրուի, քան ուրիշներու հատրաւոր գրուածքներուն մէջ: Չարհուրելի սիրող մըն է բառեր բարդելու. ինք գոհ չ'ըլլար երէք բառեր բարդելու. ինչպէս կը թոյլալու բառ միացնելով, ինչպէս կը թոյլարէ աչքին հայերէնը. ինք անոնց թիւր երեքի չորսի կը հասցնէ, հանդերձ իրենց ամանցներովն ու յօդակապերովը:

Ահա քանի մը նմուշներ. խոյրապասակազարդ. յոգնագանազունակ. բազմայեղանակաբան. երկնահոլովակառու. հոսաղանակաբան. երկնահոլովակառու. հոսաղանակառու. սաղարթաճեմափթիթ. նահալովաշարթ. սաղարթաճեմափթիթ. վերագագաթնակատարահերձ. հրալուսաճաճանչաղեղնութիւն:

Նարեկացի, յաջողած է աւելի աւարտուն ձեւ մը տալ իր հայերէնին: Ինք միակ հեղինակն է որ ամենէն աւելի կըրնար է զգացնել իր լեզուին մէջ հայկական նկարչութեան, ճարտարապետութեան, եւ լաժշտութեան ոգիին այն ձեւերը՝ զոր տուած է անոր քրիստոնէութիւնը...

Իր արուեստը հայերէնի ոչ մէկ փուլ չի մերժեր. բայց ամենէն ալ միայն այն գիծերը կ'առնէ որոնք աւելի յարմար են իր շէնքին ամբողջութեան:

Ու արդէն տասներկուերորդ դարն ենք. ընտանեկան լեզուն՝ ազգային լեզու կ'ըլլայ. կը խօսուի, կը գրուի, մեր լեզուն

կը հռչակուի : Ա՛լ իր վրայ է որ պիտի աշխատին ճաշակներն ու տաղանդները :

Ինչ որ զուտ կայ իր մէջ, ինչ որ նաեւ իր արտայայտութեան էական գիծերը կը կազմեն, են այն ձեւերը որոնց հանդիպեցանք արդէն Վահագնի երգին եւ Ոսկեղարու նախախորձերուն՝ Եզնիկի, Կորիւնի եւ Փարպեցիին մէջ : Նախընտրութիւն մը բառերը ընտանեկան նշանակութեամբ գործածելու, ածականը գոյական նէն առաջ եւ անոր համաձայն դնելու, յատկացուցիչը յատկացեալէն, բացայայտիչը բացայայտեալէն առաջ դասաւորելու, յոգնակիի ք-ին տեղ՝ կը դնելու, ստորադասականի տեղ՝ սահմանական, զոր որոշելու համար երեւան պիտի գայ կա մակարոյձը...

Սկզբնական գրութիւնները դեռ շատ անհաւասար երեւոյթ մ'ունին, խառնուրդ մըն են հին ու նոր ձեւերու, դեռ երկու լեզուներուն սահմանները բոլորովին չեն ճշգրտած. ախանջին լեցուն է հին ձայներով : Նոր լեզուն ունի այն շնորհքը՝ ինչ որ ունի նոր լեզու ելլող սոցոց խօսածքը. կը սկսին խօսիլ.

Օձ մի կայր գունով կապոյտ, Գալարեղով առնոյր պտոյտ, Յիւր փորըմ կայ այն բարւոյթ զիւտ, որ ի ցամաք մա մեռնի շոյտ.

Շնորհալիէն է. բայց իր դարու աշխարհարարը միշտ այսպէս ընտրուած՝ զուտ չէ. ինք ազգուած է հին հայերէնէն զոր աւելի վարժ էր գրելու... բայց այն զարուն ժողովրդական խօսուածքը այսպէս մաքուր չէ. խառն է ուրիշ լեզուներու բառերով. ահա նմոյշ մը Մխիթար Հերացիէն՝ որ ժամանակակից է իրեն.

«Միօրեայ ջերմն որ պատճառն ի տար կերակրոց ընծայի. գիտացիր որ այս պատճառս շատ գիտացաւութիւն բերէ, եւ բերանոյն չորութիւն եւ ծարաւ. երեսացն եւ աչացն գոյն կարմիր լինի. զի զուրին իլի լինի տաք պոսխարայով, որ է տաք շոգիք» :

Հերացիէն քիչ վերջ Սմբատ Գանդա-

տապլ կը ներկայացնէ իր ժամանակի բուն խօսուածքը.

«Եթէ ոք առուտուր կամ փոխ այնէ ընդ սէրէֆիկ, ու խալապայ կամ խարէտութիւն լինի ի մէջն. եւ կենայ գրած ի սերեֆիկին տֆթարն փոխն ու պոմանն. ու սերեֆիկն ճանչած ու վկայած ըզորտ մարդ լինի, փորձած հալալ, նա ի դարպանն երզնու սերեֆիկն ի խաչն եւ յաւետարանն, որ իր գրածն որ կայ յի՛ր տֆթարն՝ նա ըզորտ է, նա աւտած իր ու առնուն գիրաւունքն» :

Այս ճիշտած, խեղաթիւրուած, այլաւերած ձեւերով լեզուն միայն անոր համար սիրելի էր՝ որովհետեւ կենդանի էր, շարժուն... Զարմանալի է որ կլիկիկեան հարստութեան պաշտօնական լեզուն ըլլալով հանդերձ, փոյթ չէ տարուած աշխարհարարը իշխանավայել լեզու մ'ընելու :

Գրագէտներն են դարձեալ որ կ'ազնուացնեն զայն. նմոյշ մը Կոստանդին Երզնկացիէն.

Է անմիտ, երբ դու չունիս քեզիկ բաժին իրք մաղըտով, եւ չըկայ առ քեզ զանծի դէզ կամ քըսակ երկու փողով, Դու հմազամը է՛ր չըկեմաս իմաստնոց՝ քի՛չ ինչ սելով, որ յամէ՛ն պահ չերեւիս մերկ ու դատարկ եւ ամօթով :

Բայց ամենէն աւելի ֆուշակն է որ այն ընտանի, այն միամիտ արտայայտութիւնը, զոր ունի այս նոր սկսող, դեղեկտուր թոթովող լեզուն, կըցած է գողարութեան աստիճանին բարձրացընել իր պատկերնեալ պայծառութեամբը, զգացումներու խորութեամբը եւ իմաստներու նրբութեամբը :

Կանթիկիկ մըտիկ արա, ջուրն ու ձէթն ու հողմն իման. Կանթիկն է մտաց նըման, ջուրն ուսման, ձէթն գիտութեան. Ռամզի գմիտք սուրբ ումիս, դու սիրով ջանաս ուսման, չոզիդ է պայծառ գունով, որ լոյս տայ քեզ մթութեան.

Եւ ահա հասաւ Մխիթար Արբայ. եօթն-եւտասներորդ դարուն մէջ աշխարհարարի վրայ ուշադրութիւն դարձնող ինք եղած է : Վերին աստիճանի գործնական միտք՝ ինք ըմբռնած է լեզուին անհրաժեշտութիւնը, եւ հետամուտ է եղած նոր լեզուին ձեւերն որոշելու, հաստատելու, սահմանելու : Իր աշխարհարարի քերականութիւնը թէեւ կատարեալ գործ մը չէ, բայց իր արուճանակային վիճակին մէջ ալ՝ բոլորովին համաշունչ է նոր լեզուի ոգւոյն : Իր աշխարհարարն ալ աւելի մտէն, աւելի որոշ կը հնչէ մեր սկանջներուն.

Պէտք է գիտնալ որ եր գիրն անուններուն վերջը միշտ բացորոշելու համար կու գրուի այս մեր աշխարհարար լեզուին մէջ. նորա համար շարադրութեան եւ խօսից մէջ՝ անունն թէ ուղղական լինի, թէ զօրութեամբ նախգրիւ տրական, եւ թէ հայցական, եր գիրը կ'առնու...

Բայց Մխիթարի ջանքը կըզիացեալ կը մնայ. լատինարանութեան հրդեհը ճարակը էր. ունիթոռները հայ լեզուն ձեւած էին լատիներէնի վրայ. Յակոբ Հոլով 1674ին անոր քերականութիւնը պարաստեր էր. հայ լեզուն՝ ոսկի լեզուն՝ ազնիւ լեզուն ապականեր էր՝ այլանդակուեր էր... եւ ո՛վ որ չհետեւէր այդ այլանդակութեանց՝ հերձուածող կը համարուէր : Բայց մեծն Մխիթար պատուիրէր էր իր աշակերտներուն որ փութով այդ պղծութիւնները ջնջեն հայ լեզուին երեսէն, եւ Հ. Ասկէրեան առաջինը կ'ըլլար ընթուշ լեզուով մը թարգմանելու թովմա Գեմբացին. ու ելան հետզհետէ Զամչեան, Աւետիքեան, եւ իրենց քերականութիւններով ուղիղ ճամբան ցոյց տուին : Ասոնք բարը զարգացընելու՝ մահաւանդ ինճիւճեան... եւ 1843 ին կը սկսէր հրատարակուիլ « Բագմավէպ »-ը. արուեստն սկսած է արդէն. Զախճախեան, թովմաճեան, կը նպաստեն անոր մեծապէս, մինչեւ որ կը հասնի տիտանը՝ Արսէն Բա-

զրատունին, եւ ապա իր աշակերտը՝ Հիւրմիւզը :

Այս երկուքը կը ստեղծեն Նոր-Գրաբար մը, ազնիւ եւ գեղեցիկ. պիտի ըլլան նոյնիսկ շատեր որ մտածեն թէ յաջողած են անոնք Մեսրոպեան զպրոցին յար եւ նման գրելու : Բայց անոնք երբեք ոչ մէկ փոյթ չեն ըրած Եզնիկին նմանելու : Իրենց գրուածքներուն մէջ շատ ու շատ բառեր կան՝ ըսուածքներ կան՝ զորս ի զուր է փնտել Մեսրոպեան զպրոցին մէջ : Իրենց գրութիւնը բոլորովին ընտրական է. ծծել ամբողջ նախնիքը՝ եւ յետոյ՝ ինչպէս աղբիւրէ՝ բղխել : Անոնց անձանթ չեն Մեսրոպեան շրջանի անհամեմատ առաւելութիւնները հետագայ զպրոցներուն ու դարերուն վրայ. բայց իրենք հաւատք ունին միեւնոյն ատեն թէ անոնց մէջ ալ միշտ կարելի է բառ մը գտնել գեղեցիկ, յաջող դարձուածք մը. ու զայն կը վերցնեն, կ'իւրացնեն, կ'ազնուացնեն : Արտայայտութեան մասին աւսոնք կը մտածեն միայն իրենց անձին արտայայտութիւնը տալ լեզուին. ազնիւ հայերէն ըլլայ՝ եւ ըլլայ իրենցը եւ ոչ թէ մուրացածոյ : Եւ երկուքն ալ կը յայտնեն թէ մեծ ճաշակով արուեստագէտներ՝ վարպետներ են : Հայերու մէջ եղած է երբեք այնքան թանձր ախանջ որ չզգայ քաղցրաձայնութեան, յարմարակցութեան, դիւրութեան այն զգլխիչ արտայայտութիւնը զոր ստացած է հայերէնը մինչ « Կալիփսէ կայր ի սուգ անմխիթար »...

Ատի խոստովանած է նոյն ինքն Մատաթիա Գարագաշ՝ Ոսկեղարու քուրմը, Հիւրմիւզի լեզուին ընծայելով ամէնէն ընթուշ ձիրքերը : Յստակութենէ դուրս, միակ զիժը՝ բայց որ Հիւրմիւզի լեզուին արտայայտութեան ամբողջ նկարագիրը կը կազմէ, անուշ երաժշտութիւն մըն է, հովուերգական, ուրիշ ոչինչ :

Բազրատունին՝ աւելի ծաւալ ունի, աւելի թեւատարածութիւն : Յստակութիւն, երաժշտութիւն. փոփոխութիւն, զօրութիւն, հարստութիւն, բոլոր այս ձիրքերը վերին աստիճանի եւ շատ համեմատ քա-

նակութեամբ խառնուած՝ ընդհուրուած են իր մէջ: Իր բոլոր գործերը արուեստի արտադրութիւններ են, վրանին տաղանդի կնիքը կրելով: Ինչպէս Եզնիկի լեզուն՝ իր հայերէնն ալ չի զգացներ թէ պղտիկ ազգի մը, դարերով գերի եղած ազգի մը լեզուն է: Իր լեզուն մեծ, յաղթական, տիրող ազգի մը վայել է, Հոռոմայեցոց կամ Անգլիացոց: Ինք՝ Նոր - Գրաբարեաններու պետը կ'ըլլայ. Ազին, որուն շուրջը կը շարունակ մեծ ու պղտիկ նոր գրաբարազերներու խումբ մը, իր փառքին պսակը կազմելու համար...

Ուրիշ արուեստագէտներ, ժողովուրդին ծոցէն ծնած ու հոն ապրած, աւելի լաւ գիտցան թէ ինչ պէտք էր փոխ առնել Նոր - Գրաբարեաններէն աշխարհաբարի համար. բառերու հարստութիւնը, տողերու երաժշտութիւնը, յստակութիւնը, զօրութիւնը: Անոր շունչը առին եւ ձեւերը թողուցին:

Նոր հայերէնը յարմար է հաւասարապէս գիտութեան ու գրականութեան. ունի հարստութիւն, յստակութիւն, զօրութիւն, նրբութիւն, ճկունութիւն, քաղցրութիւն ու դիւրութիւն...

Կը ցաւիմ որ մէջբերումներ պիտի չկարենամ ընել այլեւայլ հեղինակներէ՝ իբր ապացոյց ըսածներուս. մարտ ամսուն խաղացած խաղը՝ եւ երկու անգամ, վասն զի մէկ անգամով գոհ չեղաւ, Աւագ շաբթուն վրայ հասնելը՝ որ մեր ձեռքէն զրիչը կը գողնայ, եւ ահա ժամակարգութիւնը կը դնէ, ժամանակ չտուն ինծի ընելու ինչ որ կը փափաքէի...

Մտածեցի ուրիշ բան, կամ ըսեմ աւելի կարճ ճամբան: Քովա՝ իմ մէկ շատ ծանօթ բարեկամս Հ. Տէլիհանեանի՝ գործերէն պատրաստ կային քանի մը հատ, կարեւորներէն...

Այդ բարեկամը՝ սկիզբէն շերմ գրաբարեան, բայց ապա դրօշակը դարձուցած՝ շերմ աշխարհաբարեան, թէեւ շատ չափաւոր կարողութեամբ, բայց անչափելի սիրով առ հայ լեզուն ու գրականութիւնը, քանի մը նախափորձերէ վերջ՝

մտածած է պճնել այդ լեզուն մարդկային մտքի ամենէն բարձր արտադրութիւններով. ու թարգմաններ...

Կ'երեւայ թէ յաջողած է իր նպատակին մէջ... եւ ինչո՞ւ չյաջողէր. չէ՞ որ այդ ճակատագրական սիրուն կողմին մէջ էր որ Մխիթար առաջինը կ'ըլլար աշխարհաբարի վրայ ուշ դարձնող, զայն որոշ ձեւի մը դնող, անոր քերականութիւնը շինելով... ու հոն չէր որ կը փայլատակէր երկրորդ յարութիւնը հին լեզուին՝ լատինախառն պղծութեան դիակնութեանէն: Բազրատունիի եւ Հիւրմիւզի ձեռքով...

Եւ աշխարհաբարն ալ՝ Մխիթարով սկըսած, 1843 ին «Բազմավէպ»ով ըստ բաւականին կանոնաւորուած, ձեւ առած. պէտք է այլեւս գտնուէր մէկը, որ աստուածներուն ալ խօսեցնել տար այն լեզուն:

Գոնէ՛ քանի մը դատաստան՝ հասկցող ազգային գրագէտներէ.

Քէչեան՝ աշխարհաբարի մեծ ախոյեանը, Արամազը՝ 1912ին կը գրէր «Ուսման վիրայ»ի մէջ.

«... Դիւցազներգութիւնն անգամ որ երբեք գրաբարի վեհութեան սեփական կազմուածը կը նկատուէր, հիմա գաղտնիք չունի աշխարհաբարի համար... Հ. Տէլիհանեան բարեջան՝ բարեվաստակ վեհութեան Մխիթարեանը յաղթականօրէն հռչակեց աշխարհաբարի կարողութիւնը հին դիւցազներգութեան ամենէն հոյակապ երկերը նոր հայերէնի վերածելու, յաջողաբար ի լոյս ընծայելով Հոմերոսի Իլիականին եւ Վիրգիլիոսի Ենէականին աշխարհաբար տաղաչափեալ թարգմանութիւնը, եւ ապացոյցը կատարեալ ընելու համար, աշխարհաբար նոյնչափ յաջող թարգմանութիւնն հրատարակեց նաեւ Դաստոյի Երուսաղէմ Ազատեալին...»

«Հ. Տէլիհանեանի այս երեք թարգմանութիւնները նոր դարագլուխ մը կը բանան աշխարհաբարի պատմութեան մէջ... Այդ Մխիթարեանը աշխարհաբարին ճակատը կը պսակէ ժողովրդապետութեան»

1. Ուր. Հ. Արսէն ինք է՝ ինքն իր անունը չստաւ համար: Ծ. Խ.

թագովը, մտքի անխտիր ամէն կալուածներուն իշխելու իրաւունքը տալով անոր...»:

Երեքէն վերջ՝ չորրորդ, հինգերորդն ալ եկան. Միլտոնի՝ Գրախոր, եւ Հոմերոսի Ուլիսականը. մին՝ 1913 ին, եւ միւսը 1924 ին...

Իսկ Լէօ սապէս կ'արտայայտուէր.

«Կլասիկները սիրահար է Հ. Տէլիհանեանը: Այս վեհեմտեան դարոցի յատկութիւնն է, որ ժառանգել է նա իր նախորդներէն: Բայց նախորդներէն նա տարբերուում է նրանով, որ աշխարհաբարն է դարձրել թարգմանութեան լեզուն: Բազրատունին, Հիւրմիւզը գրաբար լեզուի յաղթանակն էին իրագործում, թարգմանելով Իլիականն ու Ենէականը: Իսկ Հ. Տէլիհանեանն նոյնպիսի յաղթանակ վաստակում է մեր աշխարհաբարի համար, որ Բազրատունիների եւ Հիւրմիւզների դարում արհամարհուում էր իբրև գոհնիկ, «խրմայր», որ լէրէթիշիների լեզուն կարող էր լինել, բայց ոչ երբեք պարնասարնակ մուսանների: Հ. Տէլիհանեան ցոյց տուեց թէ որքան սխալ են եղել իր նախորդները, թէ ինչպէս լաւ կերպով լէրէթիշիների լեզուն կարող է դառնալ Հոմերոսի եւ Վիրգիլիոսի լեզու: Եւ նրա այս գործը մեզ համար աւելի գնահատելի է, քան այն գրաբար հատորները, որոնց մէջ կլասիկները խօսում են շքեղ, բայց վերջնականապէս մեռած, անհասկնալի, անժողովրդական լեզուով» («Հորիզոն» 1912. թ. 36):

Զօպանեան. «Երուսաղէմ ազատեալ»ի մասին. «... աւելի բնական, դիւրահաս. շնորհալի տողեր, պատմուածքի աւելի գողտը, յստակ ու վայելուչ ոճ, աշխարհաբարի սիրունութիւններն արժեքընելու աւելի կիրթ ու ճարտար ճաշակ կարելի է երեւակայել...»

Ենէականի մասին. «պարզապէս հրաշալի է այդ աշխարհաբար թարգմանութիւնը. մեր աշխարհաբարը այդպէս գործածուած՝ կրնայ մրցիլ գրաբարի հետ»: Իլիականի մասին. «Իլիականի աշխարհաբար թարգմանութիւն մը թուական

մըն է աշխարհաբարի պատմութեան մէջ: Աշխարհաբարի յաղթանակին վերջնական նուիրագործումն է»:

Վրթանէս Փափազեան՝ յայտնի ուսահայ գրագէտը կը գրէ. «... Սեղանիս վրայ է ահա այդ երկերից մէկը. Վիրգիլիոսի յայտնի Ենէական դիւցազներգութիւնը... Տասնեհինգ հազար տողից աւելի այս մեծ գործը հայերէնում բռնել է 573 երես՝ մանր տառերով... Թէ որքան մեծ հաճոյքով է որ կարգում եմ այդ թարգմանութիւնը, ծածկել չեմ կարող: Վարպետ կերպով կատարուած է հայացումը Վիրգիլիոսի այդ դիւցազներգութեան, լեզուն շատ մատչելի է, թիւրքահայ պարզ, սիրուն աշխարհաբար է»:

1910ի առեկները կովկաս ահագին շարժում մը սկսաւ. ընկերութիւններ կազմեցին Հոմերոսը թարգմանել տալու, եւն. եւն...: Այդ շարժումին կ'ակնարկէ Փափազեան երբ կը գրէ.

«Մինչդեռ կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերութիւնը լրագիրների մէջ շեփորներ է փչում, թէ Հոմերոսն է թարգմանել տալու... հեռուն, վեհեմտիկ Ս. Ղազար կղզում, երեւան է գալիս հայ գրականութիւնը հարստացնող աշխարհաբար մի այնպիսի շարժում, մի այնպիսի հոյակապ գործունէութիւն, որ կարող է կովկասի Հայոց Հրատարակչական Ընկերութեան նման շատ ընկերութիւնների բերանը բաց թողնել: Մարդ, յիւրաւի, չի կարող զսպել իր հիացումը թէ ինչպէս մի իրումը հայ կրօնաւորներ, կծկուած այդ փոքրիկ, հայրենիքից հեռու ցամաքի վրայ, շատ աւելի հարստացնում են իրանց մայրենի գրականութիւնը, քան մենք մեր բոլոր ընկերութիւններով ու միլիոնատէր բուրժուաներով, քան մենք մեր բոլոր ինտելիգենցիայով եւ մեծախօս գործիչներով...»

«Զ՞ որ արդէն վեհեմտիկը անցեալում տուել է գրաբար եւ այժմ էլ տալիս է աշխարհաբար շատ թարգմանութիւններ գասականներից: Ահա աչքիս առաջ են, օրինակ հէնց Դանտէի «Աստուածային

կատակերգութեան» երկու առաջին հատուածներին « Դժոխք » եւ « Քաւարան » աշխարհաբար չափածոյ թարգմանութիւնները, կան Օստրանի « Բերթուածները », նոր ստացայ նաեւ յայտնի խաւացի մեծ բանաստեղծ Լէորարտի երգերի աշխարհաբար թարգմանութիւնը... Միթէ զարմանալի կը լինի, եթէ վաղը — միւս օր ստանանք Հոմերոսի « Ողիսական » ին եւ « Իլիական » ին, Միլտոնի եւ ուրիշ դասականների աշխարհաբար թարգմանութիւնները՝ կատարուած եւ տպուած խնամքով, ուշադրութեամբ եւ հրատարակութիւնը այնքան աժանացած... (Կայծեր 1010. թիւ 29)....:

[Հոս ողբ . Հ . Արսէն Վ . դեռ ուրիշ քանի մը վկայութիւններ ալ յիշելէ վերջ իր գործերու մասին, անցաւ մէջքերէն ինչոյնքան իր ձեւած ջրնաղ աշխարհաբարէն, եւ անա առաջին նմոյշը Վերգիլիոսի Ենէականէն, ուր Մանտուացի քերթողը չնաշխարհիկ տողերու քնքուշ եւ հոգեխօսիկ հիւսուածով Օգոստոս կայսեր եւ Հոկտաւիայի դիմաց վաղամեծիկ Մարկելոսը կ'ողբայ]:

«Ո՛հ, մարտերու մէջ անյաղժ ա՛ջ կորովի. ոչ ոք պիտի անպատուեաս դէմն եւէր իրը զինացառ՝ թէեւ հեռի՛ փրթէր ան Ոսոխիմ վրայ, թէեւ հեծեալ՝ մտրակէր Կուշտերն իր պերճ եւ փրփրերախ նըժոյզին. Աւա՛ղ քեզ, հէ՛ք պատամնկիկ. թէ երբեք Մնագորոյն ճակատագիրը փշրես՝ Գոն Մարկելոս պիտի ըլլաս. Տըւէք ինձ, Ծ՛ն, լիարճուրն շուշաններ ինձ տըւէք, Տըւէք ինձի ծիրաներփին ծաղկըներ Որ ծաւալիմ վըրան, ու այս ձօներով Գոնէ պննեմ ծածկեմ հոգի՛ն թոռնիկիս, եւ կատարեմ իմ պարտքս այս սին ըսպասով».

Այս վերջին տողերը լսելուն՝ Ոկտաւիա կը մարի ու կ'իշխայ: Ու հիմա լսենք քանի մը տող ալ Իլիականէն. Հոմերոս նմանութիւն մ'ունի ձիու, զոր երկու հեղ կը գործածէ. զայն այնպէս փոխ առած են իրմէ Վերգիլիոս եւ ասկէ ալ Դասուայ: Պարիսն է՝ զոր ձիու կը նմանցնէ Հոմերոս, երգ վեցերորդ: Զէնքերը հագած

դէպ ի պատերազմի դաշար կը դիմէ Պարիս:

«Սակայն Պարիս չէր յամենար բարձրայարի իր պալատին մէջ. այլ հագած սղընձնդէմ ծամամնչաւուխտ իր զէնուգարգը փայլուն, Քաղքին մէջէն կը թռչէր ժիր ոտքերով. ինչպէս որ ձի մ'ասպատակել՝ մտրամուտ ու գարեբոյձ՝ կապակոտոր կ'ընթանայ Որոտատրոփ զըռոյթներով դէպ ի դաշտ, Դէպ ի ծանօթ գետի մը ջիմջ հոսանքներն, Ուր որ սովոր է լոգանալ, բարձրավիզ՝ Պերճաստորդ խայտանքներով, եւ բաշերն Ուսին վըրայ կը ծածանին, իր անձին վայելչութեամ վրայ նագելով սիգապանձ, Ծունկերը զիմք ճապուկ ճեպով՝ ճակիրու իրնն ծանօթ արտներուն կը տանին. Այսպէս Պարիսը Պրիամեան՝ զերգամոն Բարձր ամրոցէն փայլակնադէտ՝ զինավառ՝ Արիեմըման առաջ կ'երթար՝ կայտուելով ու խաղալով ցնծութեան՝ իր ճոխճեմ ու ճեպ ի ճեպ ճիւերուն ժիր ճախրանքով».

Ահա ուրեմն ձեւը՝ զոր առած է մեր նոր լեզուն. նմոյշները զոր բերի, եւ որոնցմէ դեռ շատ ու շատ կարելի էր բերել եթէ զեղծանիլ բառը գոյութիւն չուներնար բառգրքին մէջ, արդէն բաւականին կը պարզեն միտքս. որ է՝ թէ մեր աշխարհաբարը այլեւս կարող է մարդկային մտքի ամէն մտածում դիւրութեամբ բացատրել, թերեւս աւելի՛ դիւրութեամբ քան հին լեզուին մէջ. եւ այս՝ անհունօրէն շահեկան, զի լեզու մըն է կենդանի, շարժուն, ճկուն...:

Թերեւս գտնուի մէկը՝ որ հարցընէ թէ ինչ գոյն պիտի առնէր արդեօք այդ լեզուն արձակի մէջ...:

Բարեբախտաբար նոյն Տէլիհաճեանը ունի արձակներ ալ, որոնցմէ մին պիտի կրնայ մեր հետաքրքրութիւնը գոհացընել՝ եթէ ներքին յարգելի ունկնդիրները՝ այդ զբերին մէկ զլիսէն մաս մը պիտի կարդայի, որպէս զի որոշակի տեսնուէր՝ քանի որ խօսքս հայերէն լեզուին վրայ է՝ թէ հասարակապէս արձակի մէջ ալ մեր լեզուն կրնայ դիմանալ ամէն արտայայտութեան.

« Յիսուս Սիմոնի տունը ճաշի նստած է. կը մտնէ մեղաւոր կինը իր փակ շի-

շով, կուրծքին սեղմած, երկչոտ եւ շըրջահայեաց ինչպէս աղջնակ մը որ առաջին օրը դպրոց կը մտնէ, ինչպէս արձակուած մը առաջին վայրկեանին երբ դուրս է բանտէն: Կը մտնէ հոտաւէտ շիշով, առանց խօսելու, եւ կը վերցնէ աչուին վայրկեան մը լուկ. այս վայրկեանը կը բաւէ տեսնելու համար՝ թարթիչներուն զարկին մէջէն՝ տեղն ուր նստած է Յիսուս: Կը մօտենայ նստարանին, եւ սրունքները կը դողան. կը դողան ձեռքերը, կը դողան նուրբ արտեւանունքները, ծունկերը — վասն զի կը զգայ թէ ամէնքն իրեն կը նային, թէ մարդոց այնքան բերեք յառած են իր վրայ, հետաքրքիր էր գեղեցիկ վէտ վէտ մարմնոյն եւ անոր՝ զոր ընելու վրայ է:

Նէ կը կոտրէ ալապաստրեայ շիշին վիզը եւ իւզին կէսը կը թափէ Յիսուսի զլիսուն վրայ: Խոշոր ծանր կաթիլները կը փայլին մազերուն վրայ ինչպէս քակուած գոհարներ: Սիրուհի իր ձեռքերով գանգուրներն ի վար կը սփռէ ականակիտ իւզը, եւ կանգ չ'առնէր մինչեւ որ ամէն մազ չի թրմուէր, չի քնքշանար, չի շողջողար: Սմբողջ սենեակը կը լեցուի այն անուշ հոտով. ամէն աչք փակ է ապշութենէն:

Կինը՝ միշտ լուռ՝ կ'առնէ բերանը բաց ամանը եւ կը ծնրաղրէ խաղաղութիւն բերողին առջեւ: Կը թափէ ափին մէջ մնացած իւզը եւ կ'օժէ յուշիկ յուշիկ աջ ոտըն ու ձախ ոտքը, ուշադիր փափկութեամբ մօրկան մը որ կը լուայ առաջին անգամ իր առաջին ձագուկը: Յետոյ ալ չի կրնար դիմանալ, չի կրնար ինքզինքը բռնել, չի յաջողիր զսպել խեղդիչ գոլովանքին կոհակը որ կը ճնշէ սիրտը, կը սեղմէ կոկորդը, կ'ուռեցընէ աչքերը: Պիտի ուզէր խօսիլ, ըսելու համար թէ Երածը շնորհակալութիւն մըն է, պարզ, այն բարիքին համար՝ զոր ընդունած է. նոր լոյսին համար որ բացած է իր աչքերը: Բայց ո՛ր պիտի գտնէր այն ընդունելու մարդոց առջեւ խօսքը զոր պիտի ըսէր:

պիտի ըսէր, խօսքերը արժանի անհուն շնորհին, արժանի իրեն: Եւ դարձեալ իր շրթները կը դողան, այնպէս որ պիտի չկարենար արտասանել իրար կապուած երկու վանկեր. իր խօսքը ուրիշ բան պիտի չըլլար եթէ ոչ թոթովանք մը՝ հեղձամղձուկ եւ կցկտուր: Այն ատեն, չկրնալով բերանով խօսիլ, կը խօսի աչքերով. իր արցունքները կ'իջնեն մէկիկ մէկիկ, շիթ շիթ, արագ ու տաք, Յիսուսի ոտքերուն վրայ, իբրեւ այնքան լոկկ ընծաներ իր երախտագիտութեան: Այն լացը կ'ազատէ սիրտը ճնշումէն. արցունքները կը զովացընեն իր նեղութիւնը. չի տեսներ եւ չի զգար այլեւս ոչինչ, այլ միայն անբացատրելի հեշտութիւն մը, զոր երբեք ճանչցած չէ մօրը ծունկերուն վրայ, եւ ոչ ալ մարդոց գրկերուն մէջ, կը թափանցէ մինչեւ արիւնը, կը պատճառէ իրեն սարսուռ եւ նուազում, զայն կը խոշտանգէ իր հատու հեշտութեամբը, կը լուծէ ամբողջ իր էութիւնը ծայրագոյն յափշտակութեան մը մէջ, ուր ուրախութիւնը կը տանջէ եւ ցաւը կը ցնծացնէ, ուր ցաւն եւ ուրախութիւնը միակ զարհուրելի բան մըն են:

Նէ կ'արտասուէ այն արտօսումը իր երբեմնի կեանքը, իր երէկի ողորմելի կեանքը: Կը մտածէ իր խեղճ միսին՝ աղտեղացած արուններէն: Ամէնուն ստիպուած է եղեր ժպտիլ, ամէնուն ընծայել իր բրդգգուած անկողինը, իր հոտաւէտ մարմինը: Ամէնուն հետ կեղծել հաճոյք մը՝ զոր չէր զգար, ցուցնել սուտ պէտք մը գոհունակութեան անոնց՝ որ զինքը կ'անարգէին, անոնց՝ զորս կ'ատէր: Քնացեր է քովիկը գողին՝ որ գողցած է իրեն վըճարելու համար. համբուրեր է մարդասպանին եւ փախստականին բերանը. ըստիպուած է եղեր հանդուրժել զինովին մսխիչ ու քասընելի շունչին, զզուելի քմահաճոյքներուն:

Երբեք ամառնային անուշակ գիշեր մը, երբ արեւելքի մեծ երկինքը փայլատակում մըն է շողիւններու, նէ ընդունուած չէ փեսայէ մը՝ որ զինքն ընտրած ըլլայ՝

կոյս կոյսերու միջեւ, որպէս զի իրեն հետ մէկ էակ ըլլայ մինչեւ մահ, եւ զինքն համբուրէ իր բերնին բոլոր համբոյրներովը: Նէ դուրս է հասարակութեանն եւ օրէնքներէն: Կտրուած իր ժողովուրդէն, բաժնուած ամէնքէն: Կիները կը նախանձին եւ կ'ատեն զայն. մարդիկ կը ցանկան անոր ու կ'անուանարկեն զայն»:

Ահա մեր աշխարհաբարին այսօրուան վիճակը. լեզուն հասած է իր հասնելիք տեղը: Պէտք է զայն զործածել գիտնալ, պէտք է զայն սորվիլ. զի աշխարհաբար ըսելով՝ չկարծենք թէ առանց սորվելու, առանց ուսումնասիրելու կրնանք ուզածնիս ընել, խաղալ լեզուին հետ. պէտք է լաւ սորվիլ կանոնները զոր ունի ան, պէտք է մանր զննել երկնաւորումները՝ որ այդ լեզուին ոսկի զարդերն են. բայց այս ամէնը կ'ըլլայ այն ատեն՝ երբ լաւ

կը ճանչնանք մեր հին լեզուն, ազնիւ լեզուն. եւ այն ատեն շատ աւելի դիւրին կ'ըլլայ այդ ազնուութիւնը հագցընել նաև նոր լեզուին...

Սիրենք այս լեզուն, ջանանք ուղիղ գրել այս լեզուն. այս է մեր պարծանքը՝ մեր ամենէն մեծ հարստութիւնը որ եւ իցէ ազգի հանդէպ:

Մենք՝ զաւակներն ենք ազնիւ լեզուն ստեղծողներուն. իբր արժանաւոր զաւակներ անոնց՝ տանք մենք ալ մեր նոր լեզուին այն ազնուութիւնը, որպէս զի մեր թոռներն ալ ըսեն օր մը մեր աշխարհաբարին վրայ խօսած ատեննին...

Այս ազնիւ լեզուն ստեղծող ազգը չի մեռնիր, չի կրնար մեռնիլ...

Կեցցէ ուրեմն հայ լեզուն, կեցցէ հայ ազգը...

Հ. ԱՐՍԷՆ ՂԱԶԻԿԵԱՆ



ՈՂԲ. Հ. ԱՐՍԷՆ՝ ԻՐ ՀԱՅԵՐԷՆԻ ՈՒՍՈՒՑՁԻՆ

Ալիշանի, չիւրմիւզեանց եւ մեր մախնի չարց սիրախառն աւանդութեամ մէկ մտոյշմ է ստորիւ մեր տուածը. Հ. Թադէոս Վ. Թովմաճամի մաղթողականին է որ Հ. Արսէն կը պատասխանէ այն խոր յարգանքով եւ վառ սիրով որուն արժանի էր իր հայերէնի ուսուցիչը, Գեղեցիկ զգացումներու շնորհիմ քով կարելի չէ չտեսնել Բագրատունւոյն հաւատարիմ աշակերտը՝ այդ ծոյլ եւ վսեմ լեզուին մէջ, եւ ընդայանգի ճարտար պատշաճեցումներովը. ԽՄԲ.

Հ. ԹԱԳԷՈՍ Վ. Թ. ԱՌ. Հ. ԱՐՍԷՆ

Հ. ԱՐՍԷՆ՝ ԱՌ. Հ. Թ. Վ. ԹՈՎՄԱՃԱՆ

ԱՌ ՍԻՐԵՆԻ ԽՄ չՈԳԵԿԻՑ
Վ. Հ. ԱՐՍԷՆ ՂԱԶԻԿԵԱՆ
ՈՒՂԵՐՁ Ի ՏՕՆԻՆ
Գէտ Մուսայիս յԱլիմբոս
Եւ ի տանթեանը Լիմբոս,
Այսօր հասեալ կայ բամբէր՝
Վարանելումս անհամբեր.
« Կարճեալ թըզկացն ըզպոռտս՝
Հատ վըճիւ Հայրն Ամպորտս,
Նախնոյդ բազմել առ զահոյս
Իմաստնաճեմ, արքայոյս»:
Փափկիկ շնորհաց ցերբ ոլոր
Նօթճէ ամաց ֆեզ բոլոր,
Յորչափ յԱնունդ Հայր Արսէն
Անդրալերինքըն սարսեն,
Ի շարս երկոց տոհմաջան,
Հըրճուեսցի՝ ֆոյդ Թովմաճան:

ԱՌ ՍԻՐԵՆԻ
ՂԱԶԻԿԵԱՆ ԽԻՐ
ՇՆՈՐՀ ԲԻԻՐ
ՆԻ ՀՄՄՐՈՅՐ
Մինչ ուշ ի կուրծս յԱլիմբոս
Ու Ալիկերեայն ի Լիմբոս
Ընդաճէր սիրտս անհամբեր,
Գայր հասանէր ինձ բամբէր.
Ոչ ի մըռունչ ամպորտս,
Ոչ ի մաղթանքս պոռտս,
Այլ սէր ի սիրտ առ զահոյս
Սըրտիս, հոգւոյս լիայոյս...
Կենացըս շունչ ցերբ ոլոր
Հիւսէ ամաց ինձ բոլոր,
Յորչափ շընչէ ֆոյդ Արսէն՝
Ու Անդրալերինքըն սարսեն,
Շնորհակալեօք տոհմաջան
Զիւր սիրեսցէ Թովմաճան:

Վեհերիկ, 18 - Բ - 903